



ԵՐԱՌԵՆԱԲԹԻ, 18 ՄԱՐՏ, 2019

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՊՈԹՔ

(միասնաբար արտասանուած)

Իմաստութիւն Հօր Յիսուս, զոր ինձ իմաստութիւն վարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեալս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

ՍԱՂՄՈՍ 103

ԱՍՏՈՒԾՈՅ ՍԷՐԸ

Օրհնաբանէ Տէրը, ով իմ անձս,
եւ մի՛ մոռնար անոր բոլոր պարգեւները:
Ան է որ կը փառէ բոլոր մեղքերդ,
կը բժշկէ բոլոր հիւանդութիւններդ:
Ան է որ կեանքդ կը փրկէ կորուստէն,
եւ իր սիրովն ու գթութեամբը կը պարուրէ քեզ:
Ան է որ բարիքներով կը լեցնէ քու կեանքդ,
այնպէս՝ որ միշտ երիտասարդ մնաս, արծիւներուն պէս:
Ինչպէս հայր մը կը գուրգուրայ իր զաւակներուն վրայ,
այնպէս Տէրը կը գուրգուրայ իրմէ ակնածողներուն վրայ,
որովհետեւ ինք լաւ գիտէ մեր կազմուածքը,
եւ չի մոռնար որ հողեղէն ենք:

ՇԱՐԱԿԱՆ-ԱՊՈԹՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենատուր Երրորդութիւն, տուր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց արքայութիւն:

Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւնէ ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,
աջ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,
ի նստիլ ի տան, ի գնալ ի նանապարհ,
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.
եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ՕՐՈՒՖԱՆ ՆԻԺՈՐ



ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԻԱՅԻ

1:1-19

ԵՐԵՄԻԱՅԻՆ ԿՈՉՈՒՄԸ (1:1-10)

- Մարգարեն Ասորուծյ խօսնակը, Ասորուծյ բերանն է: Ասորուծյ պարգամը փոխանցողն է:
- Մարգարեն ժողովուրդին բարեխօսն է:
- Մարգարեն ժողովուրդին համար քառապողն է:
- Մարգարեին պարգամները հասկնալու համար անհրաժեշտ է ծանօթ ըլլալ օգրագործուած խորհուրդներուն, խորհրդանիշներուն. նկարի ունենալով թէ՛ պարմական եւ թէ՛ խորհրդանշական պուեալը:
- Ի վերջոյ, մարգարեին պարգամը.
 - Ժողովուրդին դարձի գալը, որպէսզի Տէրը փրկէ:
 - Ժողովուրդին պարբաստութիւնը, որպէսզի Մեսիան դիմաւորէ:

Ահա մարգարեութիւնը կը սկսի պարմա-քաղաքական կացութիւնը ներկայացնելով: Երեմիա մարգարեն Քեղկիա քահանային որդին:

Հերաբրբրականօրէն, Երեմիա մարգարեն նախապիպը կը հանդիսանայ Քրիստոսի, Սրբեմանոս Նախավկային, որ առանց իշխանութիւններուն հաճոյացնելու ճշմարտութիւնը կը հռչակէ քաճարին մէջ դպիրներուն, քահանաներուն եւ իշխանաւորներուն դիմաց (46:1-15):

Ի վերջոյ, այնպէս ինչպէս ամբողջ Ասորուծաշունչը, նոյնպէս եւ Երեմիայի մարգարեութիւնը, մեզի կը ներկայացնէ պարգամներ ոմանք յայտնի, իսկ ոմանք՝ անյայտ, ոմանք հասկնալի, իսկ ոմանք դժուար հասկնալի, ոմանք առակով, իսկ ոմանք պարզ, անարժաններուն համար դժուար հասանելի, մարմնաւորներուն համար դժուար ըմբռնելի, ինչպէս պիտի ըսէր Քրիստոս, ինչպէս նաեւ Պօղոս առաքեալ: Ուրեմն, երկնային խորհուրդները ու Ասորուծյ պարգամները հասկնալու համար Ասորուծյ իմաստութիւնն է պէտք, Ասորուծյ Հոգին պէտք է ունենալ, որպէսզի կարենանք հասկնալ:

Այո, որքան ալ խիստ է ոճն ու պարգամը ու ազդարարական, սակայն, անոր կոխքին կայ յոյսը փրկութեան, որովհետեւ այսպէս կը պարգամէ Տէրը ըսելով. «*Ես մեղաւորին մահը չեմ ուզեր, այլ անոր դարձը եւ փրկութիւնը*» (Եզեկ 18:23):

1-3 համարները կը ներկայացնեն պարմա-քաղաքական վիճակը, թէ որ թագաւորութեան օրով են այս պարգամները: «*Տիրոջ խօսքը ինծի եղաւ՝ ըսելով*»: Այս արտայայտութեան մէջ նաեւ կարելի է նկարի ունենալ երեւոյթները, ինչ որ ցոյց պիտի փրօւի մարգարեին. «*Ի՞նչ կը տեսնեն*» (4 հմր):

«*Նախքան քեզ սրեղծելը, քեզ որովայնին մէջ գիտեմ, եւ նախքան յարգանդէ ելլելը քեզ սրբեցի*» (5 հմր):

Ասորուծյ կանխագիտութիւնը, բայց նաեւ գիտնալը մեր հողեղէն ու փկար արարած ըլլալն է, որուն դիմաց Ասորուծ կը սրբէ, այսինքն իրը կը դարձնէ, շնորհներով կը լեցնէ, որպէսզի կարենայ կապարել, ինչ որ Տէրը պիտի պարտաւորէ մարգարեին, որովհետեւ մարդկային մեր փկար բնութիւնը, չունի քաջութիւնը համարձակութեամբ խօսելու եւ վկայելու կամ Ասորուծյ պարգամները փոխանցելու, բայց երբ Ասորուծ կը սրբէ անձը, շնորհներով կը լեցնէ, ահա այն ժամանակ անձը նոյնիսկ պարբաստ կ'ըլլայ, արեամբ նահապակուելու: Օրինակ, առաքեալները, նախքան շնորհքը ստանալը կ'ուրանային, բայց շնորհքը ստանալէ յետոյ պարբաստ էին նահապակութեան: Այս բոլորը ցոյց կու տան, թէ Ասորուծյ գործութիւնն է եւ ոչ թէ մարդունը:

«Որովայնէ ընտրեալ» հմար Գաղթ. 1:15-16, ցոյց կու տայ Ասորուծյ սէրը եւ կանխաւ ընտրութիւնը: Ահա այս ընտրութեան մէջ կայ հնազանդութեան բաժինը, այնպէս ինչպէս ծնողներուն հնազանդիլ, որոնք պարգապէս բնութեամբ պարճառ են, իսկ Ասորուծյ նոյնինքն Արուսեպագէտն է մեր գոյութեան որքան առաւել իրեն հնազանդելու:

«Քեզ ազգերու մարգարէ ըրի»: Ինչպէ՛ս եւ ինչո՛ւ արդեօք հրեայ մը հեթանոսներու մարգարէ: Հակառակ իրենց ընտրեալ ազգ ըլլալուն, սակայն չպահեցին իրենց հնազանդութիւնը հանդէպ Աստուծոյ, մինչ այդ հեթանոսները աւելի պատրաստակամ պիտի ըլլային լսելու պարգամը: Օրինակ, Յովնան մարգարէին պարգամը Նինուէացիներուն, որոնք պիտի լսէին ու պատրաստ ըլլային դարձի:

«Ես խօսիլ չեմ գիտեր, որովհետեւ մանուկ եմ» (6 հմր): Ահա մարգարէն կը խոստովանի թէ ինք խօսիլ չի գիտեր եւ արդէն չի գիտեր, բայց Տէրը իրեն կը վստահեցնէ. «Ո՛ր որ դրկեմ պիտի երթաս, ինչ որ պատուիրեմ պիտի խօսիս. մի՛ վախճար քեզի հետ եմ: Խլես ու փլցնես, կորսնցնես եւ աւերես, շինես ու քնկես»: Հինը փլցնես, նորը շինես: Չարիքը այնքան արմատացած էր, որ պէտք էր խլել, որպէսզի քեղը նորը քնկել:

ԵՐԿՈՒ ՏԵՄԻԼՆԵՐ (1:11-19)

11-19 համարները կը ներկայացնեն մարգարէին քրտած քնիքները, այդ քնիքներուն ճամբով Տիրոջ դատաստանը իր ժողովուրդին, որոնք զԱստուծոյ թողուցին, ուրիշ աստուածներու խօնակ ծխեցին իրենց ձեռքերուն գործերուն երկրպագութիւն ըրին»: Ահա մարգարէն պիտի երթայ, որպէսզի Աստուծոյ ազդարարութիւնը անոնց յայտնէ, եւ ուստի անոնք մտիկ պիտի չընեն, ընդհակառակը պիտի հակառակին, ընդիմանան, բայց որպէսզի ամուր մնայ մարգարէն, Տէրը զինք երկաթէ սիւնի պէս եւ պղինձէ պարիսպի պէս պիտի ընէ:

«Նշենիի գաւազան» արտայայտութիւնը, որ կը նշանակէ Աստուծոյ Իր քրտած խոստումը պիտի շուրջով կարարէ, որովհետեւ ժամանակը հասած է: Նշենին, որովհետեւ ծառերուն մէջ ամենականութիւն ծաղկող ծառն է: Իսկ «եռացած կաթսան» կը խորհրդանշէ Աստուծոյ դատաստանը: